

փորբ, իսկ միւսը՝ ծիրանիռով, արձանի պէս կեցած՝ կոստանդինի կայսրն է. Թովի՛ անմօրուս, գէր և երկուն մարդք՝ Վասիլի Սեւնեկապանը . . իսկ սա միւս ծիրանի հազուած շնորհալի տղան՝ կայսէր որդին է, իրմանուս. իսկ մէջտեղի հնձեալը փոքրիկ, աղննուակն ու վաղուուն . .

Գլորի. — Անիծեալը, կը ճականամ.. Զմէկիկը.. մեզ այս վիճակին հասցնողը... (գերիներուն նայեալով). Հոն, հոն, իմ ազգանա գորավարուս, իմ անսներ նշանն ազգութեան մէջ.. անիծեալ Զմէկիկ, քանինի՞ր ազգականներէս դաշտի վրայ ընկան իր ձեռքնէ:

### ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳ

Կեցցէ՛ մեր սուրբ Խաչ, Կեցցէ՛ Բիւրանդիոն Հաւատք, Հայրենիք, ձերն է յաղթութիւն: Կեցցէ՛ Զըմշկիկ, ասպէտն անըման, Փառքի արտսեակ, աստղ առաւոտեան:

Արեւ կ'տեսնէ միայն յաղթանակ՝ Հոն ուր կը փայլին մեր զէնքն ու բանակ. Զըրքէժն և առիւծ, շանթն է քեզ նըման, Զըմշկիկ անյաղի՛ աստղ առաւոտեան:

Երբ սուրբ օդին մէջ՝ թըռչի կրուուի դաշտ, կը բացուին երկինք ու կ'իջնեն բիւր վաշտ. Նոր սուրբ թէուոր, հայրեննեաց գանան, Կեցցէ՛ Զըմշկիկ՝ աստղ առաւոտեան:

(Բազմութիւնը երգիլով կ'երթայ Զմէկիկի ետեւէն ու բեմը կը գատարկուի գանցալօրէծ. Կոյր մը յառաջ կու գայ, քմար զարթելով և երգիլով):

Երշանիկներ, որ զուարթօրէն Փութաք աենել Զեր սիրելիք, Թբաւառ կոյրին՝ արեգակն Դարձուցէք Զեր ականողիք. Ի՞ր գիշերներ անտոյ ալ չունին. Ողորմեցէք կոյր իշմանին:

Երշանիկներ՝ ձեզմէն էի. Հայր սոպանիրու խափիք կոչուած, Ան քըղեակներ ես ունիէ, Եւ Տիգրիսի մօս բիւր կայուած. Արդ ուրիշներ Անցեալս ունին Ողորմեցէք կոյր իշմանին:

Երազեցի տիրել գանուն, Աւ զըրկուեաց լոյս աշխարհն. Անո՞ քօղերու մէջ՝ արդ անփուն Որսիքս գանք ապաւարեն. Գիշէն եղաւ իմ ծիրանին... Ողորմեցէք կոյր իշմանին:

Քրաքէրոս. — (Ողորմութիւն տալով, յետոյ գերիին գանալով). — Գիտե՞ս ով է այս

կոյրը, մեծ իշխան մը, Սմբատ անունով հայ մը, Կոստանդին կայսէր ոչիմ դաւանանց Եկեղեցնոսի տղաներուն հետ միացած. Կորցուցիի զիւր, կին և որդիները զանքի մէջ բանտեցին. հիմա դասապարտուած է թափանելու, մուրալու, փողոցներուն մէջ միշտ քաղցրաձայն իր յանցանք. ները երգելով:

ԱՐՄԱՅԻՆ ՄԱՄԻԿՈՒՆԱՆ



### ՀԱՅԿ. ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ


ԿՐԿՆԱՑԱՐԿ ԵԿԵՂԵՑԻ

Կրկնայարկ կամ վերնատունով եկեղեցիները չեն այնքան բազմաթիւ ի հնումն: Թէ՛ վերնատունը ո՞ր զարուն մատած է մեր եկեղեցիներուն մէջ՝ դժուար է որոշ բան մ'ըսել. այս հնագոյն եկեղեցիները որոնց ցարդ կանգուն կամ՝ կիսակործան կան՝ ընդհանրապէս պարզ են, առանց վերնատան. Ինծի ծանօթ ամենահին եկեղեցին որ վերնատուն ունի՝ կ Անեանայ վանքին Ս. Անաքեալը (տես Ձև 20) որ իններորդ դարուն վերջերը հիմնուեցաւ Եկեղեցւոյս հիւսիսային աւանդատունէն սանդուխով փողը վերնատուն մը կը բարձրացուի որ Դասին վրայ կը նայի: կը կարծուի թէ այդ վերնատունը շինուած է Մարիամ իշխանուհւոյն համար, (որ եկեղեցւոյս շինութեան նիւթական նպաստողն եղած է) որ անկից ունին կը զնէր ֆամասացութեան: Եւ հիմայ եւս Ակեւելըի մէջ վերնատունը կանանց յատկացուած է:

Կան եկեղեցիներ՝ որոնց վերնատունը արձեւմտեան կողմը միայն ձգուած է, իսկ կան ալ որոնք երեց կողմանէ ալ կրկնայրկ են ինչպէս է Այսամի (ի կիլիկիա) աւերակ եկեղեցին (Ձև 26): Եկեղեցւոյս ճարտարապետութիւնը բիւրանդական է, ինչպէս կ'ըսէ Լանկլուա: Յունաց կը վերաբերէր արքեօց թէ Հայոց՝ յայտնի չէ. առանց մանրաման տեղեկութեան՝ զայս հրատարակած է Լանկլուա իր « Ճանապարհութիւն » գործոյն

սկիզբը<sup>1</sup>։ Նոյն ճարտարապետութեամբ է նաեւ Մանաշի աւերեալ եկեղեցւոյն մաս ցորդք զոր կը հասցնէ մեզ ինըն Լանկլուս (անդ, էջ 358) և զոր արտասպած է Հ. Ալեքսան Սիսուանի մէջ (էջ 77), բայց այդ մասորդէն կարելի չէ գաղափար մը կազ-

քով պարզ սանդուխով մը եկեղեցւոյն դուրսէն, ինչպէս է Նորավանից Բուրթելաշէն եկեղեցին (Զւ 27), որ Թէոդորիկի<sup>2</sup> հանգամարանին (Mausolée de Théodoric 530-1) ոճով՝ երկրորդ յարկին կամ վերնատան նեղ սանդուխը արեւմտեան



Ձւ 26 :

մել եկեղեցւոյն կրկնայարկ ըլլալուն մաս սին :

Եկեղեցւոյն վերնատան ելքը ընդհանրապէս գաւթին մէջէն կ'ըլլայ կամ ոմանց

մայր զրան երկու կողմէն կը բարձրանայ և կը միանայ վերնայարկին դրան առջեւ, Եկեղեցիս Բարբերլաշէն կը կոչեն յանուն Ալաջեաց Բուրթէլ իշխանին, վասն զի իս-

1. Voyage dans la Cilicie, Paris, 1861. Յանաշանին եաց կը զնէ եկեղեցւոյն մելք սա ստորագրութեամբ «Vue intérieure de l'église d'Aladja dans

le Tauris»:

1. Տեղ Հistoire de l'Art, Համար Ա. Տառ Ա. Է. 108.

կական անունը յայտնի չէ . Հ . Ամեշան  
կը զրէ «Թուի նուրբեալ Ս . Աստուածած-  
նայ » (Ալսակ. 202) :

Բուրթէլաշէն եկեղեցիս իրը հանգստա-  
րան մը շինուած ըլլալով՝ ընդարձակ չէ ,  
բայց իր գեղեցկութեամբ , և նորածիւու-  
թեամբ միակն է Սիսականի մէջ : Քարերը  
կոփածոյ են գեղնորակ գոյնով , թէ՛ մայր  
դրան և թէ՛ վերնայարկի դրան կիսարուրը  
բարաւորները քանդակուած են : Եկեղե-  
ցիս բաց ի վերնայարկէն ունի և ներքնա-  
յարկ ուր կ'իջեցուի երեք կամ չորս սանդ-  
խոց աստիճաններով , ուր է կամարակալապ  
սենեակ մը կամ ժամատուն մը որուն  
յատակին վրայ կան անզիք դամբաններ :

Եկեղեցւոյս զմբէթը որ հրաշակերտ մը  
պիտի ըլլար անշուշ՝ 1840ի երկրաշար-  
մէն կը կործանի :

Եկեղեցւոյս կանգնողին արձանագրու-  
թիւնը վերնայարկին դրան վերեւ բարձրա-  
ցանակ տառեղով զրուած է .

« Կամաւն Աստուծոյ ես Պարոն Բուր-  
թել իշխանաց իշխան և ամուսինն իմ  
Վախախ և որդիք իմ թէշէկն և իվանէ  
կանդեցաց զեկեղեցիս ի մեր հալալ ար-  
դեանց » :

Վերնայարկը արտացին ձեւով կ'որո-  
շուի ներքնայարկէն որ աւելի լայն է . վեր-  
նայարկին դրան շրջանակը ամենանուըրը  
կերպով ցանդակուած է . կիսարուրը բա-  
րաւորին պատկերը կը ներկայացնէ զթի-  
սու ֆրիսոս , ինչպէս որ գրուած է . իսկ  
երկու կողմն եղածները՝ նոյնաչէ գրուածին  
համեմատ են Պետրոս և Պատրիա առաքեալ-  
ները , և այդ կիսարուրը բարաւորին եր-  
կու կողմերը գրուած են մէկ բազէ  
կամ արծու որունք կը յիշեցնեն Զեռազիր  
աւետարանաց խորաններու ձեւերք :

Խորտակուած ու փշրուած սիները՝ ո-  
րոնց սրբազն քանդակիներով կերտուած  
են՝ կը թուին կործանուած զմբէթինը ըլ-  
լալ :

Հ . Մ . Պատութեան



Մի՛ վախենար ազատութիւն տալ արցունքին .  
Բայց միայն արցունք թափելիս՝  
Ցառիր հայեացք տիսուր Երկնքին ,  
Միխթարւած է այնտեղ նա՞ ով այսուեղ է լալիս !



Ընդունիր սիրով խաչը ծանրատար ,  
Համբերիր , յուսա և աղօթիր .  
Նա ինքը պսակը փշեայ կրեց իւր զլիխն ,  
Մի՛ յուսահատիր , մի՛ վստահանայ տրտնչալ ,  
Համբերիր – տանջանքի մէջ է երջանկութիւն :  
Ի . Ի . Կօլլպ :



Որրանից մննք , որպէս մանուկներ ,  
Մինչ մահուան տագնապին  
Ապասում ենք՝ սիրոյ , ազատութեան , փառքի ,  
Բաղդի , արդարութեան ու բարութեան :



Սակայն սիրոյ մէջ մննք թոյն ենք խմում ,  
Բայց ազատութիւնը վաճառում ,  
Բամբասանքով փառքը աղտոտում ,  
Խոկ բարութիւնը չարութիւնով պսակում :



Բաղդից յափտեան անբաւական ենք ,  
Արգարութիւնից յափտեան շվփոթւած ենք . . .  
Անդորրութեան մէջ մննք ծարաւում ենք փո-  
(թորկի  
Փոթորկի ժամանակ անդորրութեան ծարաւի  
(ենք :

Էսաով . Պուլօնսկի	Թարգմ . Աստուածատուր Բէկ-Յովսէփիսա
-------------------	---------------------------------------

1 Հոկտ . 1907 Կարս .

